



# ԲԱԶՄԱՎԷՂ

Ը. ՏԱՐԻ. ԹԻԻ 9.

1850

ՄԱՅԻՍԻ 1.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

ԱՆԽԱՐՀԱԴԻՏԱԿ

Գ.

Բարբարոս և Բարեբարոյ:

ՍԱՐԴԻԿ սովորաբար ամէն ցեղ բան երկու բաժնելով մէկմէկէ նուազ կամ առաւել, իրենք զիրենք ալ ըստ ընկերական բնութե՛ երկու դաս կը բաժնեն, Բարբարոս ըսելով անկիրթ սեպուածներուն, և Վաղաքավար՝ կրթեալներուն, զոր մենք բարեբարոյ ըսինք: Արովհետև բարբարոս բառը շատ սովորական խօսք մը եղած է աշխարհիս մէջ, և ամէնքն ալ իրենց դատման յարմար սեպուածը բարբարոս կ'անուանեն, հարկաւոր է ճանչնալ թէ ինչ է բուն բարբարոսութիւնը և ո՞ր է:

Բարբարոս անունը որ հիմա ընդհանուր գործածուած է, թէ և Յոյնք հնարած չըլլան, գոնէ իրենք եղած են

առջի գործածողները Վանալաոսս կոչելով ամէն օտար աղգեր, զորոնք անկիրթ ալ կ'իմանային, բայց աւելի խորթ և թանձր լեզու մը ունողը կ'իմանային այն ձայնով. թէպէտ բուն բառը իրենց լեզուէն ալ օտար կ'երևնայ, և աւելի հայկական Բարբարոս ձայնէն առած կը թուի, իբր թէ տեսակ տեսակ ձայնելով խառնած, ինչպէս որ մեր մէջ բաղբաղ և բամբաս ձայներն ալ ատանկ խառնակութեան և վատ իմաստ կուտան, և ինչպէս այլազգական լեզուի մէջ ալ խառնածայն աղաղակի մը Վանալաոսս կ'ըսեն, և մեր ռամկօրէն լեզուին մէջ ալ թափառական կեանքը բարբարական կ'ըսուի: Հնդկաց հին լեզուն

ալ Արարի կ'անուանէ բիրտ ժողովուրդները : Բայց ստուգաբանութիւնը թողունք , զանք իմաստին . թէպէտ այսպէս ընդհանուր առմամբ ամէն օտար կամ անկիրթ ազգ կը նշանակէր բարբարոսը՝ բայց մասնաւոր ալ անոնցմէ ամենէն կատաղիներուն կ'ըսուէր , ինչպէս Բիբլիկեցւոց՝ որոնց մէջ ինչուան հիմա երկիր մը Բարբարոսաց աշխարհ կ'ըսուի , ինչպէս նաև Արիւթացւոց , որ հին ատենը ծաղկեալ աշխարհիս հարուածն էին , անոր համար Արիւթացի և բարբարոս նոյնանշանակ են թէ Զունաց մէջ թէ Հայոցս . թէպէտ և մեր լեզուին յատուկ է Խուժ դուժ ըսելն , ինչպէս Բարբելոյն ըսածն , « Խուժ , դուժ , Արիւթացի , ծառայ , ազատ » և այլն . որով Բարբելոյն ալ ըստ Զունաց կրթեալ ազգ կ'իմանայ՝ հելլենացի ըսելով , անկիրթ՝ բարբարոս ըսելով : Բայց սակայն ուրիշ ազգեր ալ իրենց միայն կրթութեան պատիւը սեփականելով՝ մէկալոնց նուաստ կամ բացասական անուն մը կու տային . այսինքն Պարթևականք իրենց Բրիք կ'ըսէին , օտարաց Բնարիք . Չինք իրենց Բչեղ , մէկալոնց Բնաչք , Հայերն իրենց Մեծ՝ որով ՚ի հարկէ մէկալոնց Փոքր . և այլն : Հռոմայեցիք որ իրենց զէնքերովը Զունաց քաղաքականութիւն ալ ժառանգելին , գոնէ ըստ իրենց կարծեացը , անոնցմէ սորվեցան ամէն ազգաց ալ բարբարոս ըսել բաց յիրենց և ՚ի Զունաց : Արուսացւոց մէջ երբ նոր տէրութիւններն ծաղկիլ սկսան՝ աշխարհիս մէկալ մասանց բնակչաց բարբարոս կ'ըսէին , և նոյն իսկ Արուսացի հիւսիսաբնակ ազգաց ալ . բայց իրենց մէջ ալ ամենէն յառաջադէմ ազգը որ Խալապիք եղան՝ դեռ քիչ դար է՝ որ ինչուան Վաղղիացւոց ալ բարբարոս կ'ըսէին :

Ըրդ բարբարոսութիւն ըսելով թէպէտ ընդհանրապէս ամէն անկիրթութիւն և անմարդավայել բաներ կ'իմացուին , բայց շատ հեղ երկու իմաստ կու տայ . մէկ մը անբաղաքավար մարդկան , այսինքն կարգաւորեալ օրէնքներ , զխտութիւններէ , կենաց վայելու

բաներէ զուրկ եղող . մէկ մ' ալ վայրենի , անտառակեաց , անգութ նարդկան . որոնք երկուքն ալ սպիտութեամբ մտեն իրարու , բայց բնաւորութեամբ կը զանազանին . վասն զի մէկը հեզ ընտանի բարք ունի և շուտով կրն այ քաղաքական ըլլալ . մէկալը զազան սյին բարք ունենալով՝ շատ դժուարաւ կը քաղաքավարի : Բայց որդւոց օրերէն ինչուան հիմա ամէն ատեն աշխարհիս մէջ գրտուէր են և կը գտնուին թէ՛ բարեբարոյ մարդիկ , թէ՛ վայրենիք , և թէ՛ զուտ բարբարոսք՝ որ երկուքին մէջ կրնանք սեպել այսու առմամբ :

Հոս չեմք ուզեր քննել այն մեծ խնդիրը թէ մարդ բարեբարութենէ բարբարոս եղաւ թէ բարբարոսութենէ բարեբարոյ . բաւական ըլլայ այս բանիս վրայ մեր կարծեաց դեռ նոր ըսածնիս՝ թէ ամէն ատեն բարբարոսն ալ քաղաքականն ալ եղած է . և թէ կան ազգեր որոնց սկզբնական բարբարոսութիւնը չեմք կրնար ցուցնել , օրինակի համար մեր Հայու ազգին , թէպէտ և շատ տեղ մէկ մնասը բարբարոս եղած է , և ինչուան հիմա ալ տեղ տեղ կան բաւական բարբարոսութեան նշաններ , բայց տեղ տեղ ալ իրեն դաշտային կողմերը՝ Հայկաց օրերէն ՚ի վեր քիչ շատ քաղաքականութիւն ծաղկած է : Վիտուած է պատմութեան մէջ ալ որ վաճառական , հողագործ , հովուական կեանք ունողներ դիւրաւ քաղաքականութե եկած են , քան թէ թափառականներն և որսորդները , որ սովորաբար ալ աւազակ և արիւնկզակ կ'ըլլան : Բայց սակայն առաջին ժամանակները Բիբլոյ մէջ՝ Հայք , Բորեստանեայք , Վաղղեացիք , Բակտրիացիք , հին Պարսք , Հրեայք , Հնդիկք , Ղենք . Բիբլիկէի մէջ Բգիպտացիք և Բթովպացիք . Արուսիոյ մէջ՝ Պելասգեանք կամ Ատրուրացիք . Բմերիկոյ մէջ ալ կ'երևի թէ Մեքսիկացիք , Բերուացիք , մէկէն կամ շուտով քաղաքավար եղած են , և շատ աւելի դժար է ասոնք բարբարոս ճանչնալը՝ քան քաղաքավար . և սկտք չեմիշտ ազգի մը նախնի քաղաքավարու

Թեանը նշան՝ ձեռագործ յիշատակները փնտռել, վասն զի շատ հեղ կամ իրենց ետքի բարբարոսութիւնը, և աւելի շատ հեղ օտար ազգի մը բարբարոսութիւնը զանոնք ջնջած են: — Ընոր համար կ'ընդունիմք թէ Յոյք մասամբ իրաւամբ, և մասամբ պարծենկոտութեամբ և մասամբ ստուգութեամբ միայն զիրենք քաղաքավար սեպած են նախ ստուգութեամբ՝ վասն զի իրենցմէ շատ առաջ քաղաքավարած էին Բսորեստանայք, Եգիպտոսայք, Տրեսայք, Հայք, և այլն. սնափառութեամբ՝ վասն զի ուրիշներէն առած լոյսերնին իրենց սեպեցին և չունեցածնուն վրայ ալ պարծեցան. իրաւամբ՝ վասն զի քան զամէնքը գերազանցեցին գեղեցիկ ճաշակաւ և բոլոր եւրոպական լուսաւորութեան և Բսիոյ մասին ալ օրինակ եղան, որով Եւրոպայէն ալ աշխարհիս մէկալ կողմերուն սփռելուն պատճառն ալ իրենք կը սեպուին:

Սինչդեռ այս վերոյիշեալ ազգերը քիչ շատ քաղաքականութեամբ կը ծաղկէին՝ աշխարհիս մնացեալ մասերը՝ և մանաւանդ հիմակուան ամենէն աւելի ծաղկածը՝ գրեթէ բոլոր բարբարոսութեան մէջ թաղուած էր, ուսկից հազարաւոր տարիներէ վերջը հազիւ սկսան գուրս ելլալ. և այսպէս Եւրոպա գրեթէ բոլոր հիմա քաղաքավար է. բայց դեռ աշխարհիս մնացեալ մասերուն մէջ շատ տեղ բարբարոսութիւն պատած է, թէ՛ այն տեղերն որ առաջ ալ բարբարոսութիւն կար, և թէ՛ աւնանկ տեղեր՝ ուր առաջ քաղաքավար էին: Բայց երկու տեսակ բարբարոսութիւն ալ կայ զանազան կերպով. Եւրոպուացին կամ Բիւրտը աշխարհիս ամենէն հին ժողովուրդներէն մէկը, և ամենէն հին քաղաքավար ժողովուրդոց մէջ՝ միշտ և ինչուան այսօրս անգութ բարբարոս եղած է, և դրախտին բարձր սահմաններուն վրայ դեռ այսօր ալ աւազակութեան կը դարսնի. Վափոնացին հիմակուան ամենաքաղաքավար աշխարհիս՝ Եւրոպայի ծայրը՝ սկզբանէ՛ ի վեր տգէտ բարբարոսութեան մէջ

ճապղած նստեր է, բայց խաղաղութեամբ իրեն այծեմներուն կաթը կը թելով՝ մէկու մ'ալ չար չի հասցըներ: Յունաց ալ դաստիարակ եղող հսկայագործ Եգիպտոսացոց զաւկըները՝ Ֆելլահներու հետ խառնած կրկին բարբարոսութեան մօտ են. Եմերիկացի եղբարց մէկը իր հայրենի անտառներուն լճերուն եզերքը դեռ կը թափառի տարրապաշտութեամբ, իսկ մէկալը Եւրոպացոց ինամեցած՝ քաղաքականութեան մէջ մէկու մ'ալ երկրորդ չէ:

Եւրոպային ընդհանուր ծաղկումը և անկէ օտար աշխարհքներու վրայ ծագած լոյսը կ'երևցընէ թէ բարբարոսութիւնը երթալով կը սպախի և քաղաքականութիւնը կ'աճի: Բայց եթէ բուն բարբարոսութեան ինչ ըլլալը և հիմկու աշխարհիս վիճակը անաչտոքներէնք՝ աւելի ճշմարիտ զայս կը գրանեմք, թէ իրաւ քաղաքականութիւնն օր աւուր առաջ կ'երթայ, բայց շատ բարբարոսութիւն ալ նոյն իսկ քաղաքականութիւնն մէկ կողմէն հալածելով, մէկալ կողմէն սխալմամբ ներս կը մտցընէ. և աշխարհքիս ամենէն ծաղկած կողմերն ալ շատ զարմանալի և պժգալի բարբարոսութիւններ կան, շատ խաւարային գործքեր ուր որ կատարեալ լոյս ծագած կը կարծուի: Սրչափ դեռ բարբարոս էր այն Յունաստանն երբ մեղրահոս բերնովը զինքն չեղէն կ'անուանէր և մէկալ ազգերը բարբարոս. որչափ անխելք, տմարդի գործքեր ունէր ծեր Եգիպտոսն երբ որ ոչ անիրաւացի պարծանօք կ'ըսէր Յունաց՝ թէ դուք միշտ տղայք էք: Եւրոպայի ճանչնամ առջինին մեծ քաղաքականութիւնը, երբ որ խաղարաններու մէջ ալ ռամիկ ժողովուրդը կը տեսնամ՝ որ մուզայից լեզուներուն կը լսէ. բայց չեմ կրնար չի ճանչնալ անոր բարբարոսութիւնն ալ՝ երբ որ նոյն ռամիկն ձեռքը թողած կը տեսնամ իր ամենէն արդար մարդն որ խեցեկոյտ վճուով հալածեն հայրենիքէն, և ամենէն իմաստունը՝ որ մոլեխինդով սպաննեն: Եւրոպային ալ մեծութիւնը և կրթու-

Թիւնը կը տեսնամ արուեստացեալ լեռներուն՝ բրդերուն ծայրէն ինչուան՝ Աեղոսին երկրատարած չափերուն վրայ, երկրաչափութեամբ ձեւացեալ յիշատակարաններուն վրայ . սակայն չեմ ազատ Թողուր բարբարոսութենէ՝ երբ սոխէ սխտորէ աստուածներն, մուկն ու կատուն տաճարներուն մէջ կը տեսնամ, և եզան պոչ մը երկնքի ամէն նշաններէն վեր դրած : Վու ալ մեծագործութիւններդ, ո՛վ տիեզերակալ Հոռմ, ինչուան այս օրս ինքնահիօս վկայ են քու բարգաւաճելուդ, սակայն քու յաւիտեհական անունդ ալ դեռ բաւական չէ զիս չտարակուսեցնելու՝ Թէ արդեօք բարեբարոյութիւնդ աւելի՛ էր Թէ բարբարոսանալդ . շատ արձաններ կանգնեցիր, շատ յաղթական կամարներ, շատ մեծագործ տաճարներ, մանաւանդ Թէ կանգնել տուիր քուկիկնէդ ճարտար մտքերու, բայց ինչ օգուտ որ մէկ ձեռքով քու նեղ աշխարհքդ շէնցընելու ատեն, մէկալ ձեռք բոլոր աշխարհիս լայնութիւնը տակն ու վրայ ըրիր, և այնչափ ազգաց արիւնք նախ իրենց ստրկովը գնեցիր, վերջը երկուքն ալ զեղխութեամբ Թափեցիր . անշուշտ Թէ որ դու կըթեալ ազգաց մէջ առջինն չես, բարբարոսաց մէջ ալ ետքինը պիտի չըլլաս : Թողունք Մարտիտանեայց, Հրնդկաց, Չինաց, Հայոց և այլոց բարբարոս սովորութիւններն ալ :

II) Ե՛ծամեծ մանաւանդ Թէ մեծաձայն մեծորոտ գործքերը զքեզ չապշեցրնեն, ո՛վ աշխարհատես, և տիեզերակալ տէրութիւնը՝ ամենաբազաւ վար տէրութիւն չի կարծես . նուաճող լուծը՝ արդարութեան կշիռ չէ, և ոչ արիւնաքամ սուրը՝ մարդասիրութեան նշան : Բոլոր հին պատմութիւն ինչուան Վրիստոս կամ անկէ ալ ինչուան Կոստանդիանոս՝ շարունակ բարբարոսութիւն մ'է, 'ի բաց առնելով Հրէից և վերոյիշեալ քանի մը ազգաց կենցաղավարութեան զանազան միջոյնները . վասն զի ամենէն կըթեալ ազգն ալ իր բարբարոսութիւններն ունեցած է, և ինչուան Մտուծոյ ընտրեալ ազգն ալ՝

իրեն սրբազան օրէնքներուն քով՝ ամենէն Թանձրամիտ Ժողովրդեան գործքերն ալ չէր ամրացած կանգնելու . և Թէ որ զայնպիսի աստուածատուր, աստուածագիր, աստուածաբարոզ օրէնքները բաւական չի սեպեց մարդուս ապրտամբ բնութիւնը՝ զինքը բոլորովին հանելու բարբարոսութենէ, ինչ կը զարմանանք Թէ Յունաց և Ագիպտացոց մէջ ալ բարբարոսութիւն եղած ըլլայ :

Շատոնք կը զարմանան տէրութեց մեծնալուն վրայ . աւելի զարմանալին ան է որ անոնց շատին մեծնալուն սրժգալի կերպը չեն մտածեր . որոնց մեծութիւնը բարբարոսութեամբ մեծ եղեր է, Թէ որ անգթութիւնը և անիրաւութիւնը բարբարոսութենէ դուրս չեն : Վաբուգոդոնոսորի երազին մէջ նշանակած չորս տէրութիւնները որ մէկմէկու յաջորդեցին, երկրիս աշխարհակալ և ամենէն մեծ, ամենէն ծաղկած տէրութիւնները կրնային ըսուիլ հին ատեն . նախ Մարտիտանեայք բոլոր Միջոյ տէր էին գրեթէ 2000 տարիի չափ . այսինքն շատ մը ազգեր իրենց ստրուկ կամ հարկատու ըրած, և մէկմէկու զէնքով մէկզմէկ վախցուցած : Կիւրոս Պարսիկ ելաւ զանոնք իրեն ձեռքին տակն առաւ, և Մարտիտանեայց Թագաւորութիւնը կործանելու ատեն՝ աւելի ընդարձակեց իրենը, միլիոնաւոր մարդկանց արիւնով Պարսից ինքնակալութիւնը հաստատելով : Արկու դար վերջը Սակեդոնիոյ սլզտի Թագաւոր մը իր խնամի Յունաց հակառակութիւնները իրեն օգուտ առնելով՝ զանոնք վախով և բռնութեամբ իրեն հետ միացընելով, քաջութեամբ՝ բայց անիրաւ քաջութեամբ՝ ելաւ Պարսից տունը քակեց ու հին Միջոյ նահապետութիւնները ջնջեց : Բնեքսանդր Յունաց ամենէն բարակ մտքին՝ Միջոյ տոտելին աշակերտն էր, ինքն ալ բարակամիտ էր, իր ախորժակը փիլիսոփայութեան մէջ ինչպէս որ զՎրիստոտէլ մը վարպետ ունէր, այսպէս բանաստեղծութեան միայն Հոմերոսն էր, պատ-

կերահանութեան՝ Բպեղէս մը , քան դակագործութեան՝ Փիղիասի աշկերտ մը , և այսպէս փրկիստիայ , քննաբան , քաջ և շատ քաջ մարդ էր , բայց ըրած գլխաւոր գործքերը գերազանց բարբարոսութիւնք են . հասակն էր , կ'ըսեն , իրեք կանգուն , բայց իրեն համար աշխարհիս իրեք անկիւնն ալ նեղ կու գար . և թէպէտ փառասիրութեան կամ արիւնասիրութե համար ինչուան հնդկաց խաղաղաբնակ ժողովուրդներն ալ անիրաւաբար նուաճեց , և ինչուան անձանօթ Ովկիանու եզերքը հասաւ , բայց երբոր երկնքի լուսաւոր մարմիններուն ալ աշխարհք ըլլալը ճանչցաւ՝ կը նեղանար թէ ինչպէս ինքը դեռ անոնց մէկ ընկերին ալ ամբողջ չտիրեց . ըսել է որ կը ցաւէր թէ ինչպէս երկրիս մէկ ծայրէն ինչուան մէկալը արիւնէ գօտի մը չկապեց : Իրեն փափաքը աւելի յաջող դատուեցաւ կատարելու Յունացմէ վերջը եկած չորրորդ տէրութիւնը , հռոմայեցիք , որ աշխարհիս մէջ զարմանաց առակ են եղած . արդարև զարմանալի էին քանի որ իրենց մէջ միայն Բրուտոսներ , Կլինկիննատոսներ , Կամիլլոսներ կ'երևնային , որոնք մէկ ձեռքով հայրենեաց սահմանները կը պաշտպանէին , մէկալով անոր արդար ծոցէն իրենց ապրուստը կը ձարէին . բայց երբոր աշխարհակալութեան և անուանեալ մեծութեան փափաքը մըտաւ , երբոր Սարիոսներ , Սիլաններ , Պոմպէտոսներ , Կեսարներ , Բնտոնիոսներ , Ոկտաւիանոսներ ելան , և հռոմէական արծիւները աշխարհիս ամէն ծայրերը սկսան թռչիլ , անոնց անպատճառ թափած արիւնները թէ որ Տիբերիս լեցուէր՝ կարծեմ երկայն օրերով միայն կարմիր պիտի տեսնուէր . միայն Վաղղիոյ մէջ Կեսար՝ քանի մը անտառներու տիրելու համար , մանաւանդ թէ տիրած սեպուելու համար քանի միլիոն մարդ փձացուց : — Բնոնք էին այն անձինքը որ քաղաքավարութեան ծայրն հասած կը սեպէին զիրենք , և բոլոր զուրիշները բարբարոս կը կարծէին . ասոնք են որ դեռ աշխարհիս

ամենէն երևելի մարդիկը կը սեպուին : Ուստի չի զարմանանք թէ որ ասոնցմէ ետքն ալ տեսնանք հիւսիսային ազգերը որ երկրիս ծայրերէն հեղեղի պէս կ'իջնան մէջ տեղուանքը և հռոմայեցւոց տէրութիւնն ալ կը քայքայեն . չի զարմանանք Բոտիղասայ վրայ թէ որ , Կս Բստուծոյ հարուածն եմ ըսելով՝ Բս սիային միջոցէն ինչուան Կարուպիոյ կէսը սրով ու հրով աւերըտիէ . թէ որ Բրաբացին Բստուծոյ նոր օրէնքները ծաւալելու անուամբ՝ Բսիոյ աշխարհքները տակն ու վրայ ընէ . թէ որ Ղինկիզ մը աշխարհիս տիրելը իրեն պարտք մը սեպելով՝ երկու միլիոն մարդ ջարդէ և 50,000 քաղաք ու աւան աւերակ դարձնէ . թէ որ Կալ (Վիմուր մը մէկ օրուան մէջ 100,000 մարդու զուխ կտրել տայ , և անմեղ տղաքներ Սեբաստիոյ հողերուն մէջ ձիակոխ ընէ :

( ՄԵՍՏՅՈՆ ՈՒՐԻՇ ԱՆԳԱՄ )

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՎԵՊԲ

Յառաջ Նոր Զուլտի ՚ի Մահմադ Խանէ 1 :

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ

ԱՆՈՐԳԵՍ երբեմն յաւուր ձմերան գառնաշունչ Եւրասոսան ալեաց կուտակ գէզագէզ Խուովեալ յուզէ հոգմովք ըզծով բրբարեր , Ուրաս առնու զաստափայտիւն ապիկար . Ոմն յուսահատ յերկինս բարբառ ամբառնայ Եւ զանողոք մաղթէ մեղմիլ սաստ նորին . Միւսըն նըստեալ անդ անբարբառ ձեռն ՚ի ծնօտս Լեռնակուտակ զայլեացն յորձանըս գիտէ Որ գերեզման լիցին յուսոյն և ինքեան : Մին հաստատէ զկայմն ամբարձման ՚ի կայս իւր , Եւ կարկատէ այլն ըզթևոց թռչարան , Եւ նաւապետն առեալ զզեկին ուղղութիւն Վստահութեան կեանս արծարծէ յայլոց սիրտս : Այսպէս ոմանց յերկբայս ընդ մարտն գոլով , Զերկնից հայցեն ըզթութիւնն օժանգակ . Այլք քաջարիք ըզվայրս ողջոյն քաղաքին Ամրացուցեալ բաղդին շնչման հակառակ Կաղզուրէին ըզսիրտս ՚ի մարտ մահական .

1 Տես երես 115 :